

ՍԿՁԲՈՒՆԷ ԴԱՍՏԻԱՐԱՎՈՒԹԵԱՆ

Հ Ա Ի Ա Ք Ա Ծ Ո Յ Բ Ա Ն Գ Ն Շ Ա Ն Ա Ի Ո Ր Դ Ա Ս Տ Ի Ա Ր Ա Վ Ա Ս

Բ

ԿՐՄԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱՎՈՒԹԻՒՆ

(Տես յ'էջ 289)

9. — Զմարդ Աստուծոյ Հետ՝ միացընող կապերը խզելու խորհուրդն՝ աղէտալի և ամբողջ աշխարհս կործանելու կարող է. այսինքն փոխանակ կրօնական սկզբանց մէջ՝ ուրիշ տեղ փնտռել առաքինութեանց և բարեկարգութեանց աղբիւրն, և առանց կրօնից բարոյական մը և մարդկային ընկերութիւն մը Հիմնել: Առանց կրօնից բարոյական մը Հաստատել առանց Հիմանց չէ՛նք մը շինել ըսել է, օրէնսդրութիւն մը՝ առանց օրէնսդրի. Ո՛հ որչափ աւաղելի պիտի ըլլար առաքինութիւնը, եթէ միայն մարդկային կրից շարժուն աւազն նեցուկ ունենար:

Յրոյսի նշան

10. Մտաւորական մշակութիւնը քիչ ազդեցութիւն ունի բարոյական կենաց վրայ: Կը տեսնենք ուսեայ, կիրթ, զբաղէտ անձինք, որոնք զուրկ բարի վարքէն, շուայ, արբեցող և մոլի են: Ասկից կը Հետևի որ դաստիարակութիւնը կրօնից և բարոյականի սկզբանց վրայ պէտք է Հիմնուի ⁽¹⁾:

Սմայլս

11. — Կրօնքը դիտութեան մեծագոյն միջոցն է: Թէպէտ չէ կարող չունեցողին Հանձնար տայ, սակայն եղածն յանչափա կը բարձրացընէ:

Դը-Մէտոր

12. — Ի՞նչ է դաստիարակութիւնը յաշտ

(2). Եթէ կարկազբեայ ըլլայի բացարձակ կերպով ընտրութիւն մը ընելու գաւկիտ կամար աղօթել սորվելու և կարգալ գիտնալուն մէջ, պիտի ըսէի, պօրիկ ինչ որդի: Վասն զի աղօթելն է կարգալ ամենազեղեցիկ զբոյն մէջ, սնոր ներկայութեամբ ուսկից կը բղխեն ամէն լոյս, ամէն արգարութիւն, ամէն գեղեցկութիւն:

կրօնից: Մանկան վրայ Արարչին գործոյն շարունակութիւնն է. առնելով այս փափուկ արարածն խանձարուրքէն՝ առաջնորդել անոր գերագոյն վախճանին, որ է իւր Արարչն ճանչնալ, սիրել և ծառայել անոր, Արքայութիւն երթալ վայելելու Համար զինքը:

Շամբոյ

13. — Դաստիարակութիւնը վարժապետի մը ցուրտ և անոգի յարաբերութիւնը չէ որ մանկան Հոգեոյն մէջ կը թափէ կշռեալ այլ մեռեալ պարբերութիւններ. ևս առաւել Հետի է մարդկային շահագիտութենէ, որ կը վաճառէ մտաւորական վաճառք և շահածին վրայ կը խորհի, ինչպէս վաճառական մը ծած իւր Հաշուետետրին վրայ: Քրիստոնէական սեսակետով դաստիարակութիւնը քրիստոնէական գերագոյն ծնունդ մ'է: Մանկութիւնը կրթիլ է ամիտփել սիրով իւր սըրտին մէջ մանուկ մը, նորէն երկնել զինքը, ձևացունել անոր բարոյական դիմագծերը, սնուցանել զինքը, իւր յատուկ Հոգեոյն մաքուր սնունդով, հրճուանօք լսել և տեսնել մանկան նոր կեանք զգենուլն. ջերուցանել մատողջ Հոգի մը, արտաքին ցուրտ օդին ազդեցութեան դէմ պաշտպանելով, անոր մտքին և սրտին մէջ պահպանել Հայրական սիրով կենաց և ջերութեան աստիճաններն:

Ով որ կոչուած է ըստ պատկերի Աստուծոյ ստեղծեալ Հոգիները ձևացունելու գերագանց պատուոյն, պէտք է զգայ իւր սրտին խոր յարգանաց, սիրոյ և Հայրական խաղաղասանաց այնպիսի զգացումներն, որ կարենայ ստուգիւ ըսել Առաքելոյն Հետ. « Դուք մանկունք իմ, զորս նորէն կ'երկնեմ մինչև սր Քրիստոս նկարուի ի ձեզ »:

ԼԷԿԻՒ

Լանտրիոյ

14. — Տղայ մը առանց հաւատարմի ձգելը՝ տարիներով՝ առանց անյողողող ուղղադատութեան, առանց հաստատուն կանոնի, առանց բանաստեղծութեան, և առանց գաղափարականի ձգել ըսել է. թշուառ արարած՝ բնազդման և մարմնոյ ամէն տեսակ ձայներուն գերի, խեղճ փոփոխամիտ՝ կրից, տարակուսանաց և երևակայութեան ամէն տեսակ հովերուն մատնուած:

Լրկուլի

15. — Ժողովրդեան դաստիարակութեան կեդրոնը պէտք է կրօնական կրթութիւնն ըլլայ: Այն օրն որ Աւետարանի անսպառ աղբիւրէն այս կրթութիւնը առնելու դադրիւք, այն օրէն պիտի սկսի ազգային յառաջդիմութեան անկումը: Ժողովրդական դպրոցաց քրիստոնէական բնագործն մեր յառաջդիմութեան վազանն է. իսկ կրօնը նախադաս չհամարող դուրսութիւնը՝ միշտ խռովութիւն ձգեր է:

Գիրօլի

16. — Դաստիարակել մանուկն՝ անոր մտքին մէջ ամրող ճշմարտութիւնը ամփոփել ըսել է, սկսեալ ամենապարզէն մինչև ամենարարձրագոյնը. անոր սիրտը ազնուագոյն զգացմանց, ամենափափուկ բարութեան, ամենամաքուր պատուոյ բանալ. իր հոգւոյն բարախել տալ՝ Աստուծոյ, հայրենեաց, հաւատարմութեան, ազատութեան և ճշմարիտ եղբայրութեան, Աւետարանին սրբացուցած կերպովը: Արդ այս բանս միայն կրօնից սերգրունքներով կրնանք ընել, բարձրագոյն իշխանութեան մը օգնութեամբ, որ օր մը՝ զոր նա միայն գիտէ, կը պատժէ մոլութիւնը և կը վարձատրէ առաքինութիւնը:

Գիւնօլի

17. — Այնքան աւելի զօրաւոր է դաստիարակութիւնն՝ որքան սերտիւ կը միանայ հայրենեաց և կրօնական օրէնսդրութեան: Սակայն մենք կ'ուզենք երկրորդէն հրատարիլ և առաջիններն ալ կը պակսին: Յիրաւի ներկայիս ամէն դաստիարակը կը յանձնարարեն կրօնքը իրր կարևոր մաս մը. բայց յետոյ որպէս գի չի վնասէ՝ նոյնաբովանական քանակութեամբ կը մատակարարեն, և կամ ըստ արուեստին կը պատուիրեն բարեխառ-

նել անոր սաստիւթիւնը՝ հակազդեցիկ նիւթերով. որքան քիչ անկէ կը շահինք, մեր սիրտը գիտէ արդէն, և իւր տկար ձայնով զայն մեզ կը յայտնէ (1):

Ճ. Կասպրանի

18. — Պէտք է որ կրօնքը դպրոցաց և ընտանեաց, դաստիարակութեան, ուսման և բարեկարգութեան ամբողջովին իշխէ: Ուսումն կամ կրթութիւն մը չէ, որուն նուիրեալ ըլլայ առանձին ատեն և ժամանակ. հաւատք մը, օրէնք մ'է, որ շարունակ և ամէնուրեք պէտք է լսելի ըլլայ, որ այսու եղանակաւ միայն հոգւոյն կամ ամբողջ կենաց վրայ իւր բնական ազդեցութիւնը կը ներգործէ:

Մոնֆա

19. — Յուրս և մեղկ սրտերը ազնուացընելու և շարժելու միակ միջոցն է կրօնասէր ընել զանոնք: Կրօնքը կուտայ մեզ ուժոյ մէջ փափկութիւն, աստիկ յուզմանց մէջ՝ չափ ունենալ, զորս մարդկային միջոցք կը տկարացընեն և կ'անհետացընեն:

Թովազեոյ

20. — Եր սերունդը պէտք է որ վարժի մարդկութեան գերագոյն օրէնք համարել քրիստոնէութիւնը, և ոչ իրր ուրոյն բան մը, զոր ըստ պիտոյից կարենանք ծառայեցունել, այլ իրր հիմն ամէն բարի, ճշմարիտ, բարոյական իրաց: Պէտք է որ մատղայ հոգիք ընդունին զայն և իրենց սեփականեն անոր միտքութարիչ վարդապետութեամբը և անձնանուիրութեան խիստ օրէնքները, անոր սիրելի առաքինութիւնները և դժուարատար անձնուրացութիւնը անոր պսակը՝ և խաչը:

Դոֆին

(1). Ես ըսաւ թշնամի չեմ կրօնից, կը գրեր Պայքըն, որուն փորձն է՝ որ իմ անարագատ աղէկիս Հուովմայ դաւառեն լանքի մը մէջ կաթոցիէ եկեղեցւոյ խոտ սկզբունքով կը դաստիարակեմ. որովհետև լուսնուած եմ որ երբ կրօնք մը ունիք, պարտիք միշտ զայն մշակել. օր օրուսն մըս աւելի կը նակիւ կաթոցիէ վարդապետութեան: